



Դուռն Արևոց, 'ի Մատրիտ:

Նոր տեսակ ձեւ մը ունի և տարօրինակ զարդեր . նամակատունը որ քառակուսի վսեմ ու հաստակառոյց կղզիացեալ շէնք մըն է , ու նորաձեւ եկեղեցի մը . բայց հրապարակիս իսկական գեղեց կութիւնը այս շենքերուս վրայ կեցած է , այլ ինչպէս վերը ըսինք , այն հինգ փառաւոր ճամբաներուն տեսքին վրայ՝ որոնց խորութեանը մէջ մարդուս տեսութիւնը կը կորաւուի . աս փողոցներէն մէկն է Ալգալայի ճամբան՝ որուն մէջ ամենայն դիւրութեամբ տասը կառք քովի քով կը լրնան երթալ :

Ինդարձակ , սրտաբաց ու կեղրոնական տեղ մը ըլլալով Արեգական դուռը , Ատարիտի ամէն կողմէն ժողովրդեան հոսանքը հոս կը թափի . և Ատարիտցոց համար ամենէն սիրելի ձեմելիքը ասիկայ է , ու իրենց առաջին հանդիսարանը կը սեպուի : Հոս բերնէ թերան անցնելով Ատարիտի լուրերը կը տարածուին . հոս մէկզմէկ կը փընտըռեն ու կը գտնեն . հոսկէ կը սկսի ի-

րենց ամենայն ազգային շարժմունքներն ու խոռովութիւնները :

Ատարիտ Անսհանարէսի Եղերացը քով , Դասղիլոյ ընդարձակ դաշտավայրին մէջ՝ մանր բլուրներու վրայ շինուած է , ու ծովու երեսէն 2,000 ոտքի չափ բարձր է : Դր չորս կողմի դաշտերը՝ չոր , ցամաք , աւազային ու ամայի են . և միայն Ատարիտի չորս բլուրը ծառեր կը գտնուին , ուր որ քիչ մը կանաչութիւն ու շուք ալ կը տեսնուի :

Կենդանական չերմորիւն :

Ամէն կեանք ունեցող կենդանի որ կը չնչէ ու կը մնանի , իրեն յատուկ բնալուծական երեսոյթներն ունի , որոնց ձեռքովը որոշեալ աստիճան մը ջերմութիւն կ'արտադրէ , որն որ այլ և այլ բատ զանազան դասու կենդանեաց :

Ի՞ս կենդանական ջերմութեանս արտադրութեն պատճառինն կատամամք՝ բնախօսք և բնալոյցք անմիաբան են : Ողի բնախօսք այսպէս կը խօսին այս երեւթիս վրայօք : Ա' ըսեն որ այս ջերմութեանս արտադրութիւնը՝ փոխարկ կէ և տարափոխարկիչ մասնկական գործողութեանց հետևանք մըն է, որ գործարանաւոր մարմնոյն մէջ անդադար կը կատարուին . որով մի միայն գործարանաւոր նիւթոյն նորոգութիւնն է պատճառ այս ջերմութեանս, երբ մննդառութեան գործողութեամբ մարմնի՝ բաղկանալով ու տարալուծուելով՝ կենսականալով մը կ'առնու : Իրաւէ, կ'ըսեն, որ գնդերաց՝ շարժմունքը, շփունքն և ուրիշ բնական գործողութիւններ՝ ջերմութիւն կը պատճառեն . սակայն հաւանականաբար այդ ջերմութիւնը չկրնար համեմատիլ անոր հետ՝ որ մննդական բաղկացման և տարալուծման գործողութիւններէն առաջ կու գայ :

Ի՞ս սկզբունքը ընդունելէն ետքը հետևաբար առաջ կու գայ որ այսպիսի հետևանք մը չկրնար մասնաւոր գործարան մը կամ կազմարան՝ մը ունենալ, որուն գործողութենէն միայն ծագումն առնու . այլ հարկ է որ ընդհանուր մարմնոյն յատուկ ըլլայ . և թէ մարմնոյն այլ և այլ կազմարաններէն ումանք պէտք է որ մասնաւորապէս սոյն հետևանքիս վրայ ազդեցութիւն ունենան :

Ուստի այս կենդանական ջերմութեան արտադրուելուն՝ գործակից կ'ըլլայ մէյ մը մարսողական կազմարանը, ուսկից մուտք կ'ունենան մարմնոյն մէջ հաստատուն ու հեղանիւթ մննդական դոյացութիւններ, և մէյ մ'ալ միզական կազմարանը՝ ուստի նմանապէս կը մերժուին հաստատուն ու հեղանիւթ դոյացութիւններ :

Իրարձեալ միւս կողմանէ նոյն բանիս բործակից կ'ըլլայ շնչառական կազմա-

րանը, որն որ կազային մարմինները մարմնոյն մէջ կը մնոցընէ . կազերն ալդարձեալ իրենց ֆիզիգական ներքնամը ղիչ յատկութեանց պատճառաւ՝ թաղանթներէն չեն կրնար անցնիլ մարմնոյն մէջ մտնելու համար՝ բայց եթէ փոխանակութեամբ . որով թոքը, կ'ըսենք, դուրս կը մերժէ այն կազերը որ մարմնոյն մէջ ձեւացած են, մինչդեռ նորեր կ'ընդունի : Ա' իով բանիւ իբր ամենուն լրացուցիչ կը գտնենք շրջագայութեան կազմարանը՝ որ մարմնոյն նորոգութեան նիւթերը կը կրէ :

Ի՞ոլոր այս գործողութիւններէս առաջ կու գայ ջերմութեան արտադրութիւնը, որն որ գլխաւորապէս արեան մէջն է աւելի սաստիկ . վասն զի անոր մէջն է որ մասնիկ առ մասնիկ կը հաւաքուին բոլոր այն սկզբունքները, որ կամ մարմնոյն մէջ կը մտնեն և կամ անկէ կը մերժուին :

Ի՞ս է ահա արդի բնախօսից կարծիքը կենդանական ջերմութեան արտադրութեանը նկատմամբ : Ասկ բնալոյնք իրենց կողմանէ շնչառութեան գործողութիւնը փորձի առնելով՝ կ'ըսեն որ այս ջերմութեանս արտադրութեան պատճառը ուրիշ բան չէ՝ բայց եթէ մթնոլորտին թթուածինը որ շընշառութեամբ երակային արեան գտածին և ջրածնին հետ կ'երթայ կ'այրի : Ա' սով բնալոյնք մարմնոյն մէջ շնչառական կիզման գործողութիւն մը կը հատատեն՝ որուն գործարան կ'ըլլան թռքերը : Ի՞ս երկու կարծիքներէն որը աւելի ընդունելի ըլլալը չենք կրնար վշուել . վասն զի գիտենք որ մննդառութեան գործողութիւնը որչափ ազդեցութիւնի ունի ջերմութեան արտադրութեանը վրայ, երբ մնունդին պակսելովը մարմնոյն վրայ պաղութիւն մը կը տիրէ : Ա' իւս կողմանէ ալ բնալուծաբար գիտնալով թթուածինին կիզիչ զօրութիւնը և այն քանակը որ կենդառնիք նոյն կազէն կը սպառեն, չենք կրնար ըսելոր բնալուծից կարծիքը անհիմն ըլլայ, և կամ թթուածինը ջերմութեան արտադրութեանը մէջ եր-

¹ Դղ. · Muscles.

² Դղ. · Appareil.

կլորդաբար ծառայէ : Ուստի մինչեւ որ փորձը բնախօսից ըսածը չգայ չհաստատէ , հարկ է որ բնալուծից կարծիքը իբրև օրէնք անցնի , որով նաև դիւրաւ կը մեկնուի այս ջերմութեանս արտադրութիւնը :

(Ը) Երժութեան շաբառնիւնը Անուածինն տանակին հանդապահան է : — Ուրեմն թէ որ ըստ բնալուծից ջերմութեան գլխաւոր պատճառը թթուածինին կիզումն է , ըսել է որ ջերմութեան շատութիւնը կամ նուազութիւնը՝ շնչառութեամբ մարմնոյն մէջ մտած թթուածինի շատ կամ նուազ քանակին համեմատական պիտոր ըլլայ : Ի՞սկէ կը հետեւի որ այն կենդանիք որ աւելի թթուածին կը սպառեն , աւելի ալ ջերմութիւն պիտոր արտադրեն , և որոնք քիչ՝ նուազ : Խւ ասոր փորձը փրատուելու ըլլանք՝ նախ թռչնոց և կաթընտուաց վրայ կը գտնենք . գիտենք որ թռչունք ամէն կենդանիներէն աւելի բանուկ շնչառութիւն ունին , որոնք և շնչելոյզ մեքենային զանգակին տակը ամենէն շուտ կը մեռնին . արդ նաև թռչունք են որ ամէն կենդանիներէն աւելի ջերմութիւն կ'արտադրեն . իրենց ջերմութեան աստիճանն է 43° հարիւրաչափ : (Ը) թռչուններէն ետքը կուգան կաթնառուք՝ որոնց ջերմութեան աստիճանն է 40° հարիւրաչափ :

(Ո) որպէս շնչառութեան աւելի կամ նուազ բանուկ ըլլալէն կենդանին ալաւելի կամ պակաս քանակով թթուածին կ'ընդունի ու կ'այրէ , կը հետեւի որ պաղարիւն կենդանւոյ մ'ալ շնչառութիւնը երբ աւելի բանուկութիւն ստանայ , նաև մարմնոյն ջերմութեան աստիճանն ալ պիտի առաւելու . այսպէս մեղուի մը շնչառութիւնը երբ կ'երագէ՝ իրեն ջերմութեան աստիճանն ալ կը բարձրանայ : Ի՞սոր հակառակն ալ երբ շնչառութիւնը դանդաղի՝ ջերմութեան արտադրութիւնն ալ պէտք է որ նուազի՝ անով մարմինն ալ պաղի , ինչպէս որ կ'ըլլայ ձմեռը թմբող կենդանեաց վրայ :

(Ո) ուրեմն հարկաւոր է , կ'ըսենք , Անուածինը Երժութեան արտադրութեանը համար :

Լինդանիք այս կազը ինքնիրենուն չունին . վասն զի կրտեսնենք որ երբ կենդանիք արտաքին արգելքներով թթուածին կազ ընդունելէն արգիլուին՝ ածխային կազը կ'արտադրեն . որ անբաւական կ'ըլլայ կեանքը պահպանելու . ուրեմն ըսել է որ՝ այդ կազը օդէն կ'առնուն . և իրօք օդն է որ շնչառութեք իրեն կազերը արեանը մէջ կ'անցընէ , և անով կիզումը և անկէ առաջ եկած ջերմութիւնը՝ միշտ վառ կը մնայ : Ի՞այց որովհետեւ շնչառութիւնը իրեն մասնաւոր գործարանն ունի , ուր որ օդուն հաւաքումը կ'ըլլուի , արդեօք ջերմութեան արտադրութիւնը միայն նոյն տեղը ջերմութեան արտադրութիւնը լիստ սաստիկ ըլլայ . բայց նաև նոյն գործողութիւնը ընդհանուր մարմնոյն կը վերաբերի , ըստ որում որ ածխային թթուին շինուելէն առաջ կուգայ , երբ օդուն թթուածինը երակային արեան գտածինին հետ կ'այրի : Ի՞սդ որովհետեւ շնչերակային արիւնը իր մէջը կը բովանդակէ՝ պղտի քանակով մահածին և ածխային թթու և առատ թթուածին , և երակայինը նոյնպէս պղտի քանակով թթուածին , մահածին և խիստ առատ ածխային թթու , կը հետեւի ուրեմն որ շնչաղարձած ածխային թթուն ոչ միայն թռոց մէջ կը շինուի՝ այլ բոլոր շրջագայական շրջանին մէջ . որով և հետեւաբար կենդանական ջերմութիւնը ըստ որում իրեն շինուելէն կախումն ունի՝ պէտք է որ ընդհանուր անօթաւոր գրութեան մէջ առաջ գայ :

Ընչերակային արիւնն է որ շնչառական գործարանին ընկղմած թթուածինն՝ մարմնոյն ամէն դին կը տանի , որով պիտոր կատարուի գործարանաւոր կիզումը : (Ուրեմն մարմնոյն որոշեալ մասի մը մէջ այս կիզումէն առաջ եկած ջերմութիւնը՝ նոյն մասին մէջ արեան յորդելէն կախումն ունի : Խւ իրօք որ երբ շնչերակային արիւնը մարմնոյն մէկ մասի մը մէջ սովորական չափով չհա-

նիր, մարմնոյն նոյն մասը կը սկսի պա-
ղլ:

Աւտոի ջերմութեաստիճանը մարմ-
նոյն այլ և այլ մասերուն մէջ մի և նոյն
չփրնար ըլլալ • այլ որ մասին մէջն որ ա-
րիւնն աւելի առատութեամբ ու երա-
գութեամբ կը շրջի, նոյն մասին մէջն
ալ աւելի ջերմութիւն յառաջ պէտք է
որ գայ: Եւ ասկէ կը հետեւի որ ե-
թէ արիւնը իր շրջանին կեդրոնը աւելի
յորդ ու երագ է, պէտք է որ սաստիկ
ջերմութիւն ալ պատճառէ. ուրեմն գոր-
ծարան մ'ալ որչափ կեդրոնէն հեռա-
նայ, այնչափ ալ քիչ ջերմութիւն յա-
ռաջ պիտոր բերէ, որով և աւելի դիւ-
րաւ ալ պէտք է որ պաղի: Եւ այս բանս
ահա ամենօրեայ փորձով գիտենք, որ
մեր անդամոց ջերմութիւնը աւելի նր-
ւազ է՝ քան բնոյն • անոր համար ալ երբ
սաստիկ ցրտի ենթակայ ըլլանք՝ նախ
մեր անդամներն են որ կը պաղին:

Դ էրմա-թէան արտադրութեանը Նբայ
աշցեցութէան ռանեցող ռարէշ պարագայ
Տ՝ ալ: — Ի իտուած է որ ջերմութեան
արտադրութիւնը միայն շնչառութեան
բնալուծական գործողութիւն կախումն
չունի, այլ նաև արեան գնափիները¹ մեծ
ազդեցութեան ունին: Ա ասն զի այն
կենդանիք որոնց արեան գնտիկները ա-
ւելի առատ են, նաև իրենց արտադրած
ջերմութեան աստիճանն ալ աւելի սաս-
տիկ է: Վանտիկի կողմանէ ամենէն աւե-
լի ժոխ արիւն ունեցող կենդանիք թրո-
չուններն են, որոնց արիւնը 100 մա-
սին 14^o կամ 15^o գնտիկ է. անոր հա-
մար ալ ամէն կենդանիներէն աւելի
թռչուններն են որ ջերմութիւն կ'ար-
տադրեն: Խնացուններէն ետքը կու գան
կաթնտուք՝ որոնց արիւնը քիչ մ'աւե-
լի ջրոտ է, անանկ որ 100^oն 9^o կամ
12^o գնտիկ է: Ամենէն ետքը կու գան
պաղարիւն² կենդանիք, որոնց արիւնը

1 Գլ. Globules.

2 Ջերմութիւն արտադրելը ամէն ողջ կենդա-
նոյ յատուկ է, մարդէն սկսեալ ինչուան ամենէն
յետին կենդանաբոյսը: Անոր համար կը սխալի մէ-
կ երբ ըստ ամենայն նշանակութեան կը հասկնայ
կենդանաբանից հաստատած որոշումը՝ որով կեն-

կը բաղկանայ 94 հարիւրորդք շիճուկէ³,
և 6 գնտիկ ու բնաներդէ⁴:

Ուրիշ երկրորդական պարագայ մ'ալ
կայ որ կ'երեւնայ թէ մեծ ազդեցութիւ-
նի ջերմութեաստիճանը նր-
կատմամբ, որ է անօթութիւնը. վասն
զի երբ սաստիկ ըլլայ՝ թէ և շնչառու-
թիւնը շարունակէ՝ ի վերայ այսր ամե-
նայնի ջերմութեան աստիճանը ըլլ-
գալի կը նուազի: Անանկ որ երբ կենդա-
նի մը ծոմ պահուի՝ մարմնոյն ջերմու-
թիւնը առ օր 0^o,3 կը նուազի. իսկ կե-
նաց վերջին օրը պաղութիւնը անանկ
շուտ կը յաջորդէ՝ օր ջերմութեան կո-
րուստը 14^o, կ'ըլլայ և 24^o, 9 աստիճա-
նի պաղութեան՝ մահը կը հասնի :

Ա երջապէս երկրորդական պարագա-
ները մէկդի թողլով՝ կը տեսնենք որ
կենդանական ջերմութեան աղբիւրը
շնչառութիւնն է. վասն զի անոր ձեռ-
քովն է որ մարմինը կ'ընդունի այն կի-
զիչ տարրը՝ որ էապէս հարկաւոր է
կենսական կիզողութեանը, ուսկից ծա-
գի պիտոր ջերմութիւնը: Ա ակայն այս
կիզումը բարձր կարգի կենդանեաց վը-
րայ՝ ուրիշ մէկ զօրաւոր ներգործողի մը
ազդեցութեամբը կ'երեւայ թէ կը կա-
տարուի, և է չշային դրութիւնը:

Կը շարունակուի:

Դանիք կը բաժնեն՝ ի տաքարիւն և ՚ի պաղարիւն:
Վասն զի կենդանաբանք այս բաժանմանս մէջ չեն
հասկնար որ պաղարիւն ըսոււծ կենդանիք ամե-
նեին ջերմութիւն չեն արտադրեր. այլ թէ այդ
դասու կենդանիք ջերմութեան նկատմամբ այնչափ
կը հեռանան մէկանոնցմէն որ նշանաւոր խարոց մը
կը գնեն մէջերնին, և անով որոշեւ նշան մը տաքա-
րիւն կենդանեացմէն որոշուելու: Այսպէս. օրի-
նակի համար. մինչցեռ թռչուն մը 43^o աստիճանի
ջերմութիւն կ'արտադրէ, ձռւկի մը արտադրած
ջերմութիւնն է 0,0 օ – 1,0 Որով յայտնի կ'ըլլայ
որ պաղարիւն ըսուելուն պատճառը՝ իրենց արտա-
դրած ամենապիչ ջերմութիւնն է, որ առանց ջեր-
մաշափ գործիքի մը օգնութեանը մեր զգայարա-
նաց տակը չիյնար:

3 Գլ. Sérum. 4 Գլ. Fibrine.

